

Բուժումի ընկալման Հարցախոյզ (Մեծերու)

Print PDF as needed.
Do not photocopy!

Քաունթի/տրանսպորտի
գործառնական համար

CalOMS Provider ID (required)


--	--	--	--	--	--	--	--

Program Reporting Unit (if required by your county):

--	--	--	--	--	--	--	--	--	--	--	--	--

Treatment Setting (required): OP/IOP Residential OTP/NTP Detox/WM (standalone) Partial hospitalization

• Հանեցէք պատասխանել այս հարցումներուն, որոնք ցոյց կուտան ձեր փորձառութիւնը այս ծրագրին առընչութեամբ:

 • Եթէ դրուած հարցումին մասին դուք որեւէ փորձառութիւն չէք ունեցած, ուստի լեցուցէք (Չի Վերաբերիր) տուփիկը:

• ԱՅՍ ԶԵԻԱԹԵՐԹԻԿԻ ՎՐԱՅ ԶԻ ԳՐԷՔ

• Համակարգիչը պէտք է կարենայ ձեր պատասխանները կարդալ. Այնպէս որ, հանեցէք գրիչ գործածել, լրիւ լեցուցէք տուփիկը, եւ ընտրեցէք միայն մէկ պատասխան իւրաքանչիւր հարցումին

Ուժգին համաձայն են
Համաձայն են
Ես Չէգոֆ են
Անհամաձայն են
Ուժգին անհամաձայն են
Չի Վերաբերիր

1- Վայրը շատ յարմար էր (Հանրային փոխադրամիջոց, Հեռաւորութիւն, կանգառ, եւլն.).

2- Ծառայութիւնները տրամադրելի էին երբ ես կարիք ունեցայ.

3- Ես ընտրեցի բուժումի նպատակներ իմ մատակարարի օգնութեամբ.

4- Անձնակազմը բաւարար ժամանակ յատկացուց իմ բուժման ժամանակ.

5- Անձնակազմը շատ յարգալից մօտեցաւ.

6- Անձնակազմը հասկնալի ոճով խօսեցաւ ինձի հետ.

7- Անձնակազմը զգոյշ էր իմ մշակոյթի նկատմամբ (ազգ, կրօնք, լեզու, եւլն.).

8- Հոս անձնակազմը կ'աշխատի իմ մարմնային

առողջապահութիւն.տրամադրողներուն հետ սատարելու իմ առողջութեան.

9- Հոս անձնակազմը կ'աշխատի իմ հոգեկան առողջապահութիւն

տրամադրողներուն հետ սատարելու իմ առողջութեան.

10- Որպէս արդիւնք իմ ստացած բոլոր ծառայութիւններուն,եւ այժմ կրնամ ընել այն բաները որոնք կը ցանկան ընել.

11- Ես զգացի որ հոս կ'ողջունեն գիւ.

12- Ընդհանուր առմամբ ես գոհ եմ ստացած ծառայութիւններէս:

13- Ես կրցայ ստանալ բոլոր օգնութիւն/ծառայութիւնները, որոնց կարիք ունէի.

14- Ես այս գրասենեակը անպայման կը յանձնարարեմ իմ ընտանեկան պարագաներուս.



51328

Նկատողություններ

Կը խնդրենք որ անձնական սրել է տեղեկություն հոս չի գրէ՛ որ կրնայ ձեր ինֆնուրիւնը բացայայտել, յատկապէս ձեր անունը, մականունը եւ հեռաձայնի թիւը:

Հանեցէ՛ք պատասխանել հետեւեալ հարցումները:

1- Որքան ժամանակ է ի վեր հոսկէ ծառայութիւններ կըստանաք:

- Առաջին Այցելութիւն/Օրը Երկու Շաբաթ կամ նուազ Երկու Շաբաթէն աւելի

2- Սեռային Ինֆնուրիւն (Պատասխանէ՛ք այն որ ձեզի կը պատկանի):

- Էգ Արու դրանսնէնտըր Այլ սեռային ինֆնուրիւն Կը մերժեմ պատասխանել

3- Ցեղ/Ազգութիւն (Պատասխանէ՛ք այն որ ձեզի կը պատկանի):

- | | | |
|---|--|--------------------------------|
| <input type="radio"/> Ամերիկացի Հնդիկ/Ալաւսացի Բնիկ | <input type="radio"/> Լաթինո | <input type="radio"/> Այլ |
| <input type="radio"/> Ասիացի | <input type="radio"/> Բնիկ Հաուայցի/Բասիֆիլի կղզիներէն | |
| <input type="radio"/> Սեւ/Ափրիկեցի Ամերիկացի | <input type="radio"/> Ճերմակ/Կովկասցի | <input type="radio"/> Անտեղեակ |

4- Տարիք: 18-25 26-35 36-45 46-55 56+

Շնորհակալութիւն ձեզի որ ժամանակ տրամադրեցիք այս հարցումները պատասխանելու:

